

ԶՈՒՐԾ

Զուրը հեղուկ մըն է. ան կը հոսի եւ կը տարածուի ամէն կողմ: Զուրը զինք պարունակող ամաններուն ձեւը կ'առնէ: Անշարժ զուրին մակերեսը հարթ է եւ հորիզոնական:



Եթէ զուրով լեցուն գաւաքը ծռենի, զուրին մակերեսը գաւաքին նման կը ծռի^{՞:}:

Իր հորիզոնական վիճակը կը պահէ^{՞:}:

Մաքուր զուրը հոտ ունի^{՞:}

համ ունի^{՞:}


Զուրը ծանրութիւն ունի^{՞:} ,
կրնա՞նի կշռել. . ինչո՞վ :

Ի՞նչպէս:

Երբ տեղ մը մեծ քանակութեամբ զուր հաւաքուած ըլլայ, անիկա կրնայ կանաչ կամ կապոյտ երեւիլ, ուրեմն զուրը գոյն ունի^{՞:}

Հեղուկ մարմինները ծաւալ ունի^{՞ն}.


ԶՈՒՐԻ ՇՈԳԻԱՅՈՒՄԸ ԵՒ ԽՏԱՅՈՒՄԸ



Փորձ.— 2 աման, շիշ մը,
խաւաքարտ:
Քիչ մը ջուր դի՛ք երկու
ամաններուն եւ
շիշին մէջ, ապա
խաւաքարտով
ծածկէ՛ աման-
ներէն մէկը:

Բաւական ժամանակ ետք տես, թէ ի՞նչ
պատահած է ջուրին:

Եթէ ջուրը տաքցնենի, ան
կը սկսի եռալ եւ շոգիանալ: Շո-
գին չ'երեւիր. ան կազ մըն է.
Ճեւ չունի, կը տարածուի ամէն
կողմ. եթէ ջրաշոգին պաղի,
ջուրի կը վերածուի:



Մարմինի մը հեղուկ վիճակէն կազային
վիճակի փոփոխութիւնը գոլորշիացում կամ
շոգիացում կը կոչուի:

Իսկ կազային վիճակէն հեղուկ վիճակի
փոփոխութիւնը հեղուկացում կը կոչուի:

ՁՈՒՐԻ ԼՈՒՇԻՉ ՑԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

Զուրբ ունի շատ կարեւոր յատկութիւն մը:

Զուրբ բազմատեսակ մարմիններ իր մէջ կը լուծէ: Լուծուող մարմինները կը կոչեն լծոյթ, իսկ զուրբ՝ լուծիչ: Լծոյթի եւ լուծիչի ամբողջութիւնը կը կոչենք լուծոյթ:

Փորձ.— աման, գաւաք, զուր, աղ եւ դպալ:



1.— Քիչ մը աղ դի՛ր ամանին մէջ:

Ի՞նչ գոյն ունի աղը. :



2.— Զուր պարունակող գաւաթին մէջ աղ աւելցո՛ւր եւ դգալով խառնէ՛: Ի՞նչ կը պատահի աղին:

3.— Աղի զուր ա՛ն դգալով, ապա թերեւ կրակի վրայ բռնէ դգալը:

Ի՞նչ կը պատահի:

Զուրին մէջ լուծուած նիւթի մը (լուծոյթի) բիւրեղները կ'ունենանք, երբ ջուրը (լուծիչը) շոգիացման կ'ենքարկենք։ Այս գործողութիւնը բիւրեղացում կը կոչենք։

Ամբողջացո՞ւր— լուծոյթ, լուծիչ, լծոյթ, բիւրեղացում։



ի՞նչ կը ստանանք

Լծոյթ + ➔ լուծոյթ։

Եթէ աղի ջուրը եռացնենք, ի՞նչ կը պատահի։

1.—

2.—

Այս գործողութեան անունն է

Փորձ.— Շաքար, ջուր, գաւաթ, խոշորացոյց, դգալ:

- 1.— Ամանի մը մէջ 6-7 շաքարի հատիկ դի՛ք եւ խոշորացոյցով դիտէ՛ շաքարի հատիկները:
 - 2.— Կաթիլ-կաթիլ ջուր աւելցո՛ւր, դգալով խառնէ՛, ապա խոշորացոյցով դիտէ՛:
Ի՞նչ կը տեսնես:
-



Ջուրին մէջ լուծուած շաքարը կրնա՞նի վերըստին ունենալ: :

Ի՞նչպէս:


Ի՞նչ կը կոչենի այս գործողութիւնը:

Շաքարէն եւ աղէն զատ ջուրը կրնայ նաեւ լուծել բազմաթիւ ուրիշ հաստատուն նիւթեր-օրինակ՝ կրաքարը եւ ուրիշ հանֆային նիւթերը. բայց ջուրը բոլոր հանֆային նիւթերը նոյն ժանակութեամբ չի լուծեր:

Ջուրը նաեւ կրնայ ուրիշ հեղուկներու հետ լուծոյթ կազմել, օրինակ ալֆոլը:

Զերը ջուրին հետ լուծոյթ կը կազմէ՞:


Զուրը կրնայ նաեւ կազեր լուծել, ինչպէս՝ օդն ու քնածխական կազը: Եթք ամանի մը մէջ ջուր տաքցնենք, ամանին եղերքներուն վրայ փոքր պըդպըզակները կը կազմուին, յետոյ այդ պղպջակները կը բարձրանան եւ կ'անհետանան: Զուրին մէջ լուծուած կազերն են, որ այս ձեւով դուրս կու գան:



ԶՈՒՐԻՆ ԶՏՈՒՄԸ

Փորձ.— ճագար, զտիչ թուղթ, 2 զաւաք, ջուր, աւագ:


- 1.— Զուր պարունակող գաւաքի մը մէջ ֆիչ մը աւագ աւելցո՞ւր:
- 2.— Պատրաստէ՛ զտիչ թուղթը Ա. պատկերին 1, 2 եւ 3 թիւերուն հետեւելով:



- 3.— Դի՛ք զտիչ թուղթը ճագարին մէջ եւ ֆիչ մը թրջէ՛ զտիչ թուղթը:
- 4.— Երկրորդ զաւաքը ճագարին տակ զետեղէ:

5.- Երկրորդ գաւաթին պարունակութիւնը զգուշութեամբ պարպէ՛ զտիչ քուղթին վրայ (տե՛ս պատկերը):

Ի՞նչ կը պատահի:



Զտիչ քուղթին մէջ մնացած հաստատուն նիւթը՝ աւազը, կը կոչենք մնացորդ: Իսկ գաւաթին մէջ հաւաքուած ջուրը կը կոչենք զտանիք:

Զտանիքը ըմպելի՞ ջուր է:
Խնդիր.

1.- Ունինք գաւաթ մը, որ 100 կրամ ջուր եւ 15 կրամ աւազ կը պարունակէ:

Եթք գաւաթին պարունակութիւնը գրտումի ենթարկենիք, կը ստանանիք

մնացորդ կրամ:

եւ զտանիք կրամ:

..... մնացորդն է, իսկ զտանիք:

2.- 100 կրամ ջուր պարունակող գաւառի մը մէջ աւելցնենք 20 կրամ աւազ եւ 7 կրամ աղ: Գաւաքին պարունակութիւնը գտումի ենք արկելէ ետք կ'ունենանք մնացորդ կրամ:

Իսկ գտանքը կը պարունակէ:

ԸՄՊԵԼԻ ԶՈՒՐ

Ըմպելի ջուր կը կոչենք այն ջուրերը, որոնք առանց վտանգի կրնան խմուիլ: Ըմպելի ջուրը պէտք չէ աղտոտութիւններ, վնասակար նիւթեր եւ մանրեներ պարունակէ. հիւանդութիւնները մանրեներէն յառաջ կուգան:

Մանրեները այնքան փոքր են, որ մանրադիտակ կոչուած մասնաւոր զործիքով մը միայն կրնան տեսնուիլ:

Պէտք չէ մտածել, որ յստակ եւ մաքուր քուացող ամէն ջուր կարելի է խմել:

Ըմպելի ջուր ունենալու լաւագոյն միջոցն է ջուրը հականեխել, անոր մէջ ֆլոր լուծելով կամ ջուրը եռացնելով:

